

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Յ. ԳԵՂՋԵԶԵԱՆ ԳՐԱՏԱՆ

Ա. ՇԵՂՋԵՐ

ԳԱՎԱՐԱԿԱՆ-ԸՆԴԵԼԻ

Ա ԴԿՎԾՎԱՌԻ ԿՐՎԱՎՅՈՒ ՍՊԾՈՑ ՃԵՐ ՈՒ



Ա. ԳԵՂՋԵՐ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Օ. ԱՐՁՈՒՄԱՆ

Հարիսթքրար, Յակոբեան խան

1910

Արքային գույք

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Յ. ԳԼԵԼՃԵՍՆ ԳՐԱՏԱՆ

891.99

ԴԿԿ

Ա. ՇԵՂՐԵՐ

ԳՈՒՐԳԵՆ-ՊԱՊԻԿ

ԿԱՄ

ՎԵՅ ՀԱԶԱՐ ՍԹԵՐԼԻՆԻ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԸ

(Պ.ԻՊԱ. Գ.Ս.Խ.Ռ.Ռ.ՑԻՆ. ԿԵԱ.Ն.Բ.Կ.)



Ա. ՊՈԼԻՍ
ԳՐԱՏԱԿԻՆ Յ. ԳԼԵԼՃԵՍՆ
Զագվագլյար, թիւ 25
1910

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ
Օ. ԱՐՁՈՒՆԻՉԾԱՆ

№ 50

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ
Օ. ԱՐՁՈՒՆԻՉԾԱՆ

3143



Գ.ՈՒՐԳՎԵՆ - ՊԱ.ՊԵՏ

ԳՈՒՐԳԻՆ-ՊԱՊԻԿԻՆ,

Դեռ լոյս աշխարհ չէնսած, հայրդ կը մեռնէր անդին, ու դժբաղդ մօրկանդ աղեկիզիկ լացն ու կոծը, կրած հոգեկան յուզումներն, դո՛ւ կրեցիր վեցամսեայ արգանդային կեանենվդ:

Օր մըն ալ, աշերդ բացիր մօրդ քեւերուն մէջ, եւ միայն անոր կարին հետ, սամ ու աղի արցունիքի կարիլներ քրջեցին լոյս երեսդ. ո՞ր էիր :

Քու այդ դժբաղդ ճակատազրիդ ի լիւատակ, բանի մը էջ վետի տողեր մրեցի եւ զայնս նուիրեցի քու հայրենակից մանկապարտէզի մանուկերուն, որպէս զի դուն անոնց զուարը երգերուն ու խաղերուն նալելով, մոռնաս մանուկ որբուրեանդ դառնուրիւնն ու սեւուրիւնը: Քու տեղ, այդ զուարը, խօլ մանկանց խումբն ունիմ այժիս առջեւ եւ դո՛ւն իմ Մարալ Բալէ՛ս, Եանդիներու աշխարհնեն, սուր ծիծաղ փրցուր աշխարհի այս առեղծուածային կենաց վրայ :

1908 Մարտ 15

Էրգորում

Ս. ՇԵՀՐԵԲ

ԳՈՒՐԳԻՆ-ՊԱՊԻԿ

Կ. Ա. Մ.

ՎԵՅ ՀԱԶԱՐ ՍԹԵԼԻՆԻ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՄԸ

Ս.

ԵՐԵՑ ԳՈՒԽԻՆ ՏՈՒՆԸ

Ք... գիւղաքաղաքին Մայր Եկեղեցւոյն մօտիկ, ներ փողոցի մը անկիւնը ցածկէկ տուն մըն էր ընդարձակ բաժանուաներով. ժամանակին՝ երեցփոխի կնողանութեան, ամէնէն աւելի յաճախակի այցելուած տունն էր. քաղաքին առաջնորդը՝ իր ժողովականներով, քահանան՝ իր ժամկոչներով, դպրապետն՝ իր դպիրներով, տարւոյն մէջ քանիցս պատեհութիւններ կը մուրային, երթալ, բազմնլու այդ նահապետական տան հացալից սեղանին վրայ և վայելելու Մարգարիտ տանտիկնոջ համբաւեալ հարիսան, սըռունը, յամած մածունը, պահծու սերի րշերը, ձազու մեղրի պաները, կարմրցած հաւերը, կաղամբի, վայրի խնծորի ու տանձի թրուները, ու ամէնքն ալ, իրենց կարգին ու իրենց դիրքին պատշաճ օրհնութիւններով ու բարեմաղթութիւններով, գոհ և զուարթ կը մեկնէին:

Երեցփոխ Թագոսն ու տիկին Մարգարիտ նոյնպէս

շատ գոհ և երջանիկ էին, ունենալով երեք ամուսնացած զաւակներ, կահ ու կաղմածի, տէր և հարեւան քիւրտերու հետ առուտուր ընկելով, կ'ապրէին շինականի ձոփ կեանքով :

Թոնրատան մէջ, լեղակի երկու կարասներ ունէին, որոնց մէջ կը ներկէին բրդեղէն և բամպակեղէն հիւսուածներ ու կաժեր. լեղակի անթափ, կուշա կապոյտ գոյնն, այն ատեն շատ յարդի ըլլալով, առեւտուրի բանուկ գործ կը հայթայցնէր և երեցփոխ թագոսը, ցորենի, գարիի, այծի և ամէն տեսակ տնական պէտքերու փոխարէն կը ներկէր ու կը ներկէր տարւոյն ամէն եղանակներուն մէջ :

Այս առն մէկ բաժնին մէջ ալ, ոստայնանիկ երեք հորեր ու գործատեղիներ շինուած էին և երեցփոխին երկու մեծ զաւակներն, նահապետական դրութեամբ շինուած այդ տեղինաներու առջեւ, 8-10 խալֆա-ալիրացուներու գործակցութեամբ, տեղական կտաւն ու մանուսան կը հիւսէին. այդ հորանոցները, ժամանակին՝ դպրոց-արհեստանոցներն եղած են, ուր տղան, արհեստին հետ քերականն ու Սաղմոսը կը հեգէր և մասուրան լեցուցած ատեն ճախարակին հանած աղջիւններուն հետ, կը մոլտար «առերք սուրբք»ը :

Խարբերդու բամպակը, տան մէջ, տարւոյն զբաղման առարկան էր. կանայք կը լսուաէին, կը մանէին և կը պատրաստէին մանածը, որ հասարակ ճերմակ կտաւէն զատ՝ ներկուելով գոյնզգոյն, փոքրիկ, քառակուսիներու հիւսուածքով կ'ըլլար նաև անկողիններու, բարձերու, նստոցներու երեսակալներ, այնքան տոկուն ու գեղեցիկ, զորոնք այժմուս իսկ կարելի է տեսնել գաւառական քաղաքներու և գիւղերու անկիւնները :

Տան մէջ, պարապ մարդ երեխաներն էին միայն. հարս ու աղջիկ, պատանի և ամուսնացած, իրենց որոշ գործերն ունէին և որոնց հետ ներկարաբութեան և ոստայնանկութեան երկու արհեստագործութիւնք ալ միացած, չէն ու պայծառ դրութեան մէջ կը պահէին երեցփոխին տունը :

Բ.

ՍՊԱՍԱԿՈՐ ՍԱՐԳԻՍ

Հոսանուտ ժամանակներ եկեր, անցեր էին :

Երեցփոխը շատոնց մենած էր, անոր տղաքը ատեն մը շարունակած էին իրենց գործը. մեծը՝ մտքով աւելի գործնական, բաղդախնդրութեան փափագ կը տածէր և օր մըն ալ պանդուխտի ցուպն 'ի ձեռին, անցած էր Բարերդն ու Տրապիզոնը և ողջունած էր Սամազոլլ:

Հազիւ վեց տարուան ամուսնացած, իր մօր Մարգարիտի թողլով տան նահապետական իշխանութիւնը, իր մանկամարդ հարար և ցույսակի մանչերը : Սարգիս՝ չնորհիւ իր հօր, Երեցփոխ թագոսի, իրեն համակրող շատ հայրենակիցներ ունեցաւ կ. Պոլոյ մէջ, որմնք իր առոյց ու չնորհալի կերպարանքին նայելով, յարմար դաւեցին, փաշայի մը քով այլազուրեան տալ. Սարգիս սիրով յանձն առած, ծովերեայ ապարանքի մը մէջ մկսաւ սպասաւորել, գոհ թողելով իր մեծերը :

Տարիներ անցան :

Սարդիս հաւատարիմ ու գործունեայ սպասաւորի անուն հանեց . տունէ տուն , զայն խլելու ջանքերը պաշկաս չէին ու ատեն եղաւ որ ինք ներկայացուցիչը եղաւ Այլազ դասակարգին , որոնք իրբւ իրենց էն մեծը , կ'ակնածէին անկէ և կը յարգէին անոր խորհրդատուութիւններն ու հրահանգները :

Շահելու և տնտեսելու շատ մեծ առիթներ անցան Սարդիսի ձեռքը , որ սովորած չէր խորելու իր մեծահաւրուստ տէրերու ծովացած փարթամութիւններէն . ան՝ իր տունէն աւելի մտահոգ ու տնտեսող կը դառնար , դուռնէն ոտքը ներս կոխած տսն մէջ և շատ հեղ , մառանատան մէջ , շաքարի ու օճառի փոշեծրաբներու կամ սեղանատունէն՝ թէյի դգալի . կամ պնակի մը և հաւնոցէն՝ հաւու մը յանկարծակի անյայտացումէն կրակ կտրած , ահագին աղմուկ կը հանէր իր ստորադասներու երեսին և կասկածելի սմսեղուիները ճամբու կը դնէր . հաւատարիմ , պարկեշտ , գործունեայ և հլու ծառան էր իր մտատիպարը և միշտ այն կը քարոզէր նորեկ սպասաւորին որ կուգար գործել իր ձեռքին տակ . իր ամսաթոշակէն և պատահական նուէլներէն դուրս բան չէր ճանչնար , որոնցմէ մաս մը , աշնան եղանակին , հայրենիք վերադարձուներու հետ տուն կը դրկէր տիրացուի բարեւագրով :

Գ.

ՂԱՐԻՊԻՆ ԹՂԹԻԿԸ

...Մեկս . 48 ...

Սամազոլ-Խանքարձիւր

Աչացս լոյս խաթուն մայրիկ .

Մինչ գրոյս ողջ և առողջ եմ . կը յուսամ դուք ալ անով սեղով , դուռ ու դրայնով ողջ էք ի Տէք ամէն :

Գարնանս եկող Գալօ-Ակօլին տղուն Գասպարին հետ ճամբած թղթիկդ հասաւ ի մեղ , նմանապէս ցուիս մը յօրապ , Սբ . Կարապետու 20 թել ձուր և թէֆլր մը գագալինը : Աղաներս շատ լաւ մարդիկ են . նոյնպէս խանումներս , ջուխտակ թոռներուդ քանի մը կտոր հալաւ տուեր են , այս անգամ , յաւորանց Պաղտիկին հետով տուեր են , այս անգամ , յաւորանց Պաղտիկին համար : Պաղտիկը բարձր պիտի տայ վեց օսմանցու ոսկի , քիւրտ Ալյոյին պարտքը տուր , և մեացածով ալ ասպեանը գոցէ : Տղաքը հիմա 3-5 տարեկան եղան անոնց ժիշիր , խալամ , միւրայափի դեղրանի զրկեցի . եաման եաման խուցը . ճամբէք ծուռ-տոտիս վարժապետին քով :

Քաւորանց ու ժեռանց մեծ ու պատիկի բարեւ ունիմնեաւ մեր դրացի Պամսօ-խանըլին , ըսէ՛ կերած սերերս թո՛ղ հեղալ ընէ :

Օրհնով , աղօթող եղիր Ս . Աստուածածնայ առաջ , բոլոր մեծ ու պատիկ սրբերու վեցն ինկիր . մոմ ու խունկ վառէ և դարիս դուրապէր ընկած զաւկիդ ողջութիւն ու գործի յաջողութիւն լինդրէ :

Կը համբուրեմ ձեռքդ
Որդիդ
ՍԱՐԳԻՆ ԹԱՂՈՍԵՆՑ

Գ.

ԽՈՉԱՐԱՐՆ ՈՒ ՎԱՐԺԱՄԵՏԸ

Սպասաւոր Սարգսի խալթուն մօր Մարգարիտի մահէն վերջ, Երեցփոխի տան մէջ, ընտաննեկան երկառակութիւն ծագելով, բաժանում տեղի ունեցած էր և Սարգիսի հարար՝ Խասիկ, իր երկու անչափահանաներով տան մէկ բաժանման մէջ պատսպարուած էր. 12 տարիներ անցեր էին, բայց որչափ փոխուած էր Երեցփոխին տունը, լուեր էին ջանրաներու զուարթ վըզվըզը. մարեր էր ներկի կարասներուն օճախին կրակը. առատութիւն ու վայելք տանապատիկ նուազած էին, ու այդ վանք դարձած տան թոնրատունէն ամպի յուշաներու պէս առատութեամբ մխացող ծխնելոյզին տեղ, երեք զատ զատ տեղերէ, բարակ մուխի սիւներ կը ծառանային դէպի վեր :

Խասիկ՝ ի բնէ բողոքական ծնողաց զաւակ, Աստուածաշունչ և Աւետարան կարդալ ու քիչ մըն ալ գրել գիտէր. իր պզափիները՝ Մանասէ և Միսաք, ցորեկները Ծուռ-տոտողին քով կերթային և հոն փոքրիկ տախտակներու վրայ, տիրացուին ձեռքով պատրաստուած այբուբէնն կը սովորէին, Երեկոյներն ալ եռոտանի ճրագկալին առջեւ անոնց վարժութիւններն կ'ընէին իրենց մօր ներկայութեամ, որ զանոնք դաստիարակելու մնծ փոյթ ունէր. Մանասէ խեռ ու խենէշ էր. իսկ Միսաք հլու և պարկեշտ ու շատ հետաքրքիր :

5-6 տարիներ, այդ խուց դպրոցին մէջ, տղաքներն աւելի խամրեցան քան զարգացան. Քաղաքանի ջերմ սի-

րահար մըն էր Ծուռ-տոտողիը. և Մանասէ՝ իր անհնաղանդ բնաւորութեան երեսէն, շատ հեղ, իր ոտքերուն կամ կոնակին վրայ. Ճիպոտի խիստ հարուածներ կը վայելէր :

Այս վայրենի կրթիչ մէթոտին երեսէն չէ որ այն ատենի մարդոցմէն շատերը, հասարակ կարդալ գըել մը սորված չեն: Միսաք՝ Փալախանի ողբակոծ հանդէմներուն՝ վախկոտ ու փիրուն էակ, դասնագին կ'արտասուէր, երբ հազար ու մէկ լալահառաջ մեղաներն անգամ, չէին հանդարտեր զայրացած վարժապետին վագերային սիրար. ախ, այդ մանկական ոռնոցները անիծեալ գործիքին տակ, ինչ փշաքալ սուկումով կը համակէին դպրոցին փոքրիկ-ները: Զզուտ ու գունատ, խոհուն ճակատով այդ տղեկը՝ Միսաք՝ երբէք չկրեց Փալախանի պատիժ, և ո՞վ կրնար գուշակել թէ օր մը, վարժապետ պիտի ըլլար այն, և ծուռիկ, յօշախ վարժապետներու հակառակ, թերեւս երբէք իր աշակերտները չծեծողներու տեսակէն:

Ե.

ՆՈՐ-ԴՊՐՈՑՆԵՐԸ

188... թուականը դպրոցներու ոսկետարին եղաւ:

Տուն-տեղ՝ խարուն-ապլաներու դպրոցները, հորանոց-դպրոցները, Փալախանի-դպրոցները, հետզհետէ տեղի տուած էին և կրթութեան նոր հոսանք մը, կեդրոնէն դէպի գտառները կուգար, կը տարածուէր:

Միացեալ և Դպրոցամէրը շատ տեղեր նոր դպրոցներ հիմնեց մնծ զոհողութիւններով, ու գաւառացի տղան

Քիչ ատենի մէջ ցոյց տուաւ թէ իր վրայ թափուած ջանաքերն ապարդիւն չեն :

Մանասէ՝ իր գիւղաքաղաքին մէջ բացուած նոր վարժարանը չյաճախեց, այնքան խրտչած էր Ծուռ-տուտիփ խուցէն, և օրին մէկը, պանդխտութեան դիմող կարաւանի մը հետ, գլուխն առաւ, փախստ կ. Պօլիս, հոն իր հայրը՝ սպասաւոր Սարգիս, զայն աշակերտութեան տուաւ վարդեա խոհարարի մը քով. չգիտենք, տարիներու ընթացքին մէջ, Մանասէ ընական ընդունաւ կութեա՞մբ թէ խորափիներու հմայքէն հրապուրուած, անուանի խոհարար մը եղաւ, իսկ Միսաք նոր դպրոցի ամենէն փայլուն շրջանաւարաներէն ըլլալով, ուսուցչութեան ասպարէզն ընդգրկեց 20 տարեկան հասակին մէջ :

Զ.

ՎԱՐԺԱՊԵՏԻ ՄԻՍԱՔ

Սպասաւոր Սարգիս այդ տարիներուն, նիւթական մնձ վեսա մը կրած էր, որուն պարագաները զանց կը նենք յիշատակել. միայն կը յաւելունք թէ օտարութեան մէջ իր մաղերը ծառայութեամբ ճերմկցնող Սարգիսի համար, ջախջախիչ հարուած մըն էր այն և որ զայն խելայեղ ըրած ու այնպէս մը ընկճած էր որ ա՛լ գործի սէր չունէր. 4-5 տարիներ, պարապ կը թափառէր հոս ու հոն և իր տունն անդամ մոռցած էր. թողունք իր դրամական օգնութիւններն, նամակներն անդամ կտրած էր իր Սիրեցեալ Խասիկին և Միսաքին: Գալով Մանասէլն ան, գաւառի պարզուկ կեանքէն անցնելով Մայրաքա-

զաքի վայելչութեանց, իր յարգելի հօր պաշտպանութեան տակ չփացած, հոգն անդամ չէր ո՛չ հօրը և ո՛չ ալ անեցւոց վիճակը. հոս կը վաստկէր, հոն կը մախէր. Ծուռ-տուտիփ ճիպոտներն օգուտ մ'ըրած չէին անոր խեռ ու խենէլ ընաւորութեան :

Սարգիս 2 տարի յիտոյ կը փակէ իր աչքերը և կը թաղուի Պալբգլիի գերեզմանոցը :

*

Տան հոգը մնաց վարժապետին վրայ, որ յոյժ անբաւական թոշակով մը կը կառավարէր թէ զինք և թէ տունը: Գիւղական նախակրթարաններու մէջ, նոր դասագրքերու հետեւողութեամբ, Միսակ կը դասախոսէր. մայրենի լեզուն ողողած էր գաւառները, հեգարան, Սաղմոս, Նարեկ եկեղեցւոյ խորաններուն ետև կը փոշուէին: Կրթական նորութիւննը, ժողովուրդը կապած էր հոգւով և սրտով իր դպրոցին. հանդէմներ, բանախօսութիւններ պակաս.չէին, հայկական ազատաշունչ երգեր, ժողովուրդը կը խանդավառէին և Միսաքեալի դրացները ծափահարութեամբ կը դղրդային:

Միսաք շրջեցաւ քանի մը գաւառական քաղաքներ, հետզենէտ պաշտօնի բարձրացում և թոշակի յաւելում գտնելով, ու ամէն տարի, արձակուրդին հետ, իր ծընդավայրը կը դարձնար, Յուլիսի տօթագին օրերը իր մայրիկին քով անցընելու :

*

188 . . . տարւոյ արձակուրդն էր :

Պ. Միսաք վերադարձած էր տուն և իր քաղաքին ընական գեղեցկութիւնները կը վայելէր հանգստաւէտութեամբ:

Կարկաչանոս ջրերով և ընկուղենի հակայ ու դարաւոր ծառերով հովանաւորեալ ձորակի մը մէջ, պտոյտի կ'երթար Յուլիսի հեղցուցիչ միջօրէներուն և սալքարի մը յենլով վէպ մը կը կարդար կամ հանդէս մը կը թըլթատէր. երբեմն ալ իրիկնադէմին, երբ թռչունները արեւմուտքի փառքը կը գեղգեղէին, ձորակը իր խոր լուսութեան մէջ, խորհրդաւորութիւն մը կը հազնէր, ու դէմ դէմի ապալեր ժայռերը, իրենց կուրճքը կը պարզէին վերջալոյսի ճարտար վրձինին. վարժապետը կը ներշնչուէր ու ծոցէն թուղթ մը հանած մատիտով սիրերդ մը կը մրտաէր :

Օր մը, որբուհի մը, իրենց ածուլը կը ջրէր և լուրիայի սաղարթազարդ սարփինաներուն մէջէն, վարժապետին սուր, նշանակալից ակնարկներ կը նետէր. Միսաք չփախցուց առիթը և մրեց հետեւեալը :

Ո Բ Բ Ո Ւ Հ Ի Ւ

(ՆԱՅՈՒԱԾՔ ԸԸ)

—Փոյրիկ, սեւացոյի աղջիկ մ'եր սժզոյն
Հազիւ տամնեւմեկ գարուններ տեսած
Յօնիին տակ կամար՝ աշեր փաղիղուն
Միրոյ կրակին դեռ նոր բողնկած:

—Բարակ, նազեցի իրանին պասկ,
Ուներ զուխ մը սեւ սարէ վարտուոր
Յոյն յիթ մը սիրուն, շրմներ կարմրուակ
Ում չէր հասած դեռ բերան նենակաւոր:

—Անպանոյն ու պարզ ուներ պարեզօս.
Աղջիկն այն որբուկ չուներ զինդ, մանեակ,

Սնցնելով մօսես դիմօֆ պատկառոս,
Զգեց մի նայուածք սուր իբրեւ փայրակ:

—Իր զարդն եր միակ սեւորակ աչեր,
Կամար յօնիին տակ շողարով պայծառ,
Այն աղոյ նայուածք, աշխարհ մը կարծէր,
Ու զերեւ սրտեր խանձով սիրավան:

ԳԵՂԵԳԻԿ ԺԱՄԵՐ :

Բնութիւնը վայելել գիտցողները, աղքատիկ ալ ըւլան, շատ մը հարուստներէ աւելի երջանկագոյն կրնան անցընել իրենց ժամերը, և տարւոյն չորս նղանակներուն մէջ ալ այդ պատեհները կարելի է ձեռք անցընել :

Նախիրէն աւած, վարժապետը՝ իրմէ անբաժան գըրքոյին անութած, տուն կը վերադառնար, իրենց մէկ քանի այծերը կթելու զբաղման տաեն օգնելու իւր մօր, այնակս որ դրացուհիք, վարժապետին սոյն առանին աշխատութեանց սիրայօժար մասնակցելուն վրայ զմայլած, անոր անուն մը կցած էին. «Խասիկին հարսը» եկաւ կը փափային իրարու: Օր մը, Միսաք, մանկամարդ դրացնուհիէ մը, որոշակի լսեց այս աւելանունը, մինչեւ ականջները կարմրեցաւ և իր երակներուն մէջ հեշտութեան մը սարսուռը բոլոր իր թափովս զգաց սրտին վրայ:

Գաւառի հնաւանդ սովորութիւնը թոյլ չէր տար, մեծ եղբօրմէն առաջ փոքրին ամուսնութիւնը. վարժապետը կը փափագէր իրենց տան մէջ հարս մը տեմնելու. այս ներելի փառասիրութենէն աւելի, մայր ու տղայ ա՛լ անհրաժեշտ կը նկատէին օգնականի ներկայութիւնն և առիթն ալ իր տաենին ներկայացաւ:

Է.

ՀԱՐՍԱՆԻՔ

Օգոստոսի առաջին եօթնեակն է :

Միսաք աշնանալիցքի պէտքերուն վրայ կը մտածէր մօրը հետ խորհրդակցելով :

Յանկարծ, դրացի տղեկ մը ներս մտաւ, ա'չքդ լոյս, Խա՛սիկ քոյր, ըստու, ձեր Մանասէն եկաւ, հետը շատ ճամբորդներ ալ կային :

Սնցողակի ըսենք թէ Կ. Պոլսոյ մէջ, ըմբոստ ցոյց մ'եղած էր և ահազին տակնուլվայտութեն առաջ բերած. դարմանն էր խեղճ, դարիպ-դուրպէթ գաւառացիները քշել իրենց ծննդավայրը :

Վարժապետը դունէն դուրս նետուեցաւ և քաղաքին ծառաստաններու ճամբուն վրայ դիմաւորեց սիլամիներու կարաւանը :

Երկու հարազատք ողջագուրուեցան :

Միսաքի աչքերէն երկու կաթիլ արցունք յամրօրէն սահելով վար ինկան :

Այդ արցունքները, խորունկ ցաւակցութեան մը յայտարար նշաններն էին. Միսաք կ'երեւակայէր տեսնել իր եղբայրը աւելի գեղեցկացած, առողջ ու կայտառ երիտասարդ մը, մինչ Մանասէ, արդէն արեւանար, ճամբու խոնջէն քններէն լլկուած, կմախքի մը տպաւորութիւնը կը թողուր տեսնովին վրայ և իր չափազանց տժգունութիւնը, խորը ինկած աչքերը, կուրծքի խժուքով, վատնդաւոր ընդհատ հազ մը, ախտավարակ ֆիզիդական մը կը մատնամշէին. քանի՛ քանի՛ երկաթի պէս երիտա-

սարդներ, ճիշտ այս վիճակով տուն դարձեր են Կ. Պոլ-աէն, մինք զանց կ'ընենք անոնց նկարագրութիւնն, աւելցնելով թէ, բարեբաղդաբար գաւառի կենցաղավարութիւնը, անման օդն ու ջուրը մասամբ կը դարձանեն այսպիսի մարմնական աւերմունք :

Ճիշտն ըսած ըլլալու համար, պարտինք յայտնել թէ, Մանասէն ալ օրէ օր կազդուրուեցաւ. և Խասիկի պնդումներուն վրայ, դրացի համեստ, պարկեցտ աղջիկ մը, Օգոստոսի վերջերը, հարս բերուեցաւ երեցփոխին տունը :

Միսաք երկու պարտականութիւն միանգամայն կատարած ըլլալուն, ներքին գոհունակութեամբ մը, հարանեկան ծախուց պարտք մը շալկած, սեպտեմբերի կիսուն իր պաշտօնատեղին մեկնեցաւ :

Հ
Ե
Լ
—

Ը.

ԾՈՒՐ-ՏՈՏՈՒ ՎԱՐԺԱՊԵՏԻՆ ԴՊՐՈՑԸ

45ը անցուկ մարդ մըն էր տիրացու Սահակ :

Ժամանակին, տեղւոյն մէջ համբաւաւոր գիտնական

Տ. Օհաննեց Պիւղիւլ վարդապետին քով աշակերտած էր, նոտրագրի գեղագիր, հմուտ երաժիշտ՝ թէնոս ձայնով, որպէս թէ հայկաբան. քիչ մըն ալ գրբացութենէ հասկցող, եկեղեցւոյն դպրապետն էր և թաղին վարժապետը :

Եկեղեցւոյ գաւիթին մէկ անկիւնը, երկայնէկ սենեակ մը գպոցի յատկացուած էր, որուն մէկ պատին

մէջ խոշորկէկ օճախ մը կար . քովը՝ գետնէն բարձր , տախտակով շինուած բազմոց մը , փափաթներով , կապեր- տով ու այծի մորթերով ծածկուած և չորս կողմը բար- ձերով շրջանակուած էր . բազմոցին քովլնտի պատին մէջ , խորունկէկ երկու պահարաններ բացուած էին . միոյն մէջ կը գտնուէին վարժապետին ջրի փառը ու խըֆիլը , թիւրիւնի ժեան ու ջիրովիս . արեթին , կայծ- քարին ու հրահանին քսակը՝ գամէ մը առկախ , տիլիրը և փետրէ խաղան ները . միւսին մէջ , իրարու վրայ դար- տուած Յայսմաւուրք , Աստուածաշունչ , Նարեկ , Մաշ- թոց , Ժամագիրք , շարական , եկեղեցւոյ մնտուկին հաշ- ուետումարը , Եփիմէրաէ-երազահան մը , և թիւակի դէզ մը (փայտէ տախտակներու վրայ փակցուած խոշորագիր այ- բուբէններ) , որ տիրացու Սահակին մենաշնորհն էր և տղոց տալով , հաւկթի , ներկած թելերու և գուլպայի հետ կը փոխանակէր :

Դպրոցին յատակը փափաթներով գոցուած , անոնց վրայ , այծի և գառնուկի գոյնզգոյն մորթեր փուուած էին , ամէն տղայ կը ճանչնար իրենը :

Եկեղեցւոյ առաւոտեան ժամերգութենէն անմիջա- պէս վերջ , դպրոց կը լեցուէին , խոնարհութիւն ընելով բազմոցին վրայ լնկողմանած Արամազդին ու կ'երթային ծալլապատիկ կծկուելու իրենց տեղերը ամենայն երկիւ- ղածութեամբ , անմաքուր ու փոշելից այդ խուցին մէջ , 100է աւելի աշակերտներ կը խոնուէին . առաւոտեան աղօթքէն վերջ , որ «զգործս ձեռաց մերոց»ով կը փակ- ուէր , ձայնաւոր ընթերցման վարժութիւնը կ'սկսէր . բաբելոնական ժխոր մը , որ կրնար լսուիլ հեռաւոր փո- դոցներէ անդամ :

Դասացոյց , ժամանակացոյց , դասարանական կարգ

գոյութիւն չունէին . տիրացու Սահակին կամքը այս ա- մէնը կը ներկայացնէր , իսկ իր ահեղագոչ սաստր , հինգ րոպէն անգամ մը , ալ վարժութիւն դարձած՝ դպրոցին զանգակին տեղը կը բռնէր :

— Ծո՛ , լոեցէ՛ք , Նեռան ծնունդնե՞ր :

— Անիծից արմատք . սո՞ւ :

Ս . Գրքէն , առկիթին յարմարցուած նախադասու- թիւններ , լրբանի հայհոյութիւնք . ահա ասոնք էին դըպ- րոցին տիպիթիմը :

Գաղանազուսպներու այս ներկայացուցչին , իր գառ- նուկներուն տուած անողորմ պատիմներուն վրայ գա- ղափար մը տալու համար , կ'արժէ հոս ընդօրինակել տախտակի մը վրայ կախուած պատմական կանոնագրէն մի քանի յօդուածներ :

ՀՐԱՀԱՆԴ ՎԱՍՆ ԴՊՐԱՑ ԿՐԹԱՐԱՆԻՍ

Ս . — Ի Ս . եկեղեցի չյաճախողաց՝ Փալախան , տասն հարուածովք : (Այս յանցանքին կրկնութեանց թուով , հարուածները տասնական կ'աւելնացին մինչեւ 100) :

Բ . Յարտաքս , ի փողոցի և ի վերայ տանեաց խա- զացող , կանչութեան դպրաց՝ Փալախան 30 հարուածովք :

Գ . Ի տան , ի ժամու ընթթեաց , «զհայր մեր և պիութիւն» չասողաց , տասն ձեռնափայտ :

Դ . Զշունս չարչարողաց , 30 փայտ նստատեղւոյն և ծնկաչոք մնալ ի վերայ խճաքարանց ցմուտս արեւու :

Ե . Հայհոյիչ դպրաց միել զերեաս և սիւնակապ առ- նել մինչեւ ի ժամ արձակման :

Զ . Զհրամանս ծնողաց արհամարհողաց և անսաս- տից՝ 20 դաւազան քամակին , տասն ճիպոտ ձեռաց և ոտից :

է . Շռնչաձայն իմնջողաց և հաղացողաց հացազուրկ ,
յոտնկայս պատիժ ցմիջօրէ :

Եւ այս կարգի ամենիթեթ պատիժներու շարք մը ,
որոնք թերեւս ամենէն սարսափելի զգաստարաններու
մէջ անգամ գործադրուած չեն : Այս դպրոցը պաշտօնա-
վարած էին յաջորդաբար Գեվոլշա-վարժապետ , Զօրախ-
վարժապետ , Վէջ-տիրացու , Կոլտօ-վարժապետ , Քողոնա-
վարժապետ և Ծուռիկ-խալֆան . ամէնքն ալ զիրար գե-
րազանցած էին իրենց առթած սարսափներով . սակայն
այս ամենուն վրայ յեմօն յաւած եր Սահակ-վարժապետ ,
որուն կրունկներն իրարու մօտ , թաթերն աւելի բաց ,
գայթի գայթ քալուածքին համար , տղաքները զինք
«Ճուռ-տուռի» մակղիրով միրտած էին :

Թ.

ՄԱՀ ԵՒ ԾՆՈՒՆԴ

Քանի մը տարիներ անցան :

Մանասէ ունեցած էր զոյտ մը աղջիկներ , որոնք 1-2
տարեկան , իրենց սիրուելու ատեն զո՞ն գացած էին ման-
կական հիւանդութեանց :

Հինցած պրօճիր մը սկսած էր կրծել իր կուրծքը .
Մանասէ կը շարունակէր զինեմոլութիւնը ծխախոսի չա-
րաչար գործածութեամբ . ի զուր իր մանկամարդը Նար-
դիկ կը համոզէր զինք . մեր խոնարին գլուխը խրատի
ընդունակ չէր բնաւ :

Աշնան ցրտերն եկած էին :

Պրօճիրը օրէ օր կը կատղէր . օր մըն ալ յանկարծ
Մանասէ գամուեցաւ իր անկողնին :

Դեղ ու դարման օգուտա չըրին :

Նարդիկ վեցամսեայ յղի էր :

Գիշեր մը , Երեցփոխին տունէն , աղիողորմ ճիչեր
զահլաշիւշ ըրին դրացիները :

Մանասէ մնուած էր :

Առաւոտուն , մեռելական արարողութեանց պահուն ,
եկեղեցոյ պատին տակ , յուղարկաւորներու բազմութիւն
մը կ'երեւէր :

Ամէն բերան , Երեցփոխի տան նախկին չէնութեան
և այժմու վիճակին վրայ բաղդատութիւններ կ'ընէր :

Ծերուկ մ'րսաւ .

«Ավանս , Երեցփոխ Թագոսի տան օճախը մարկացաւ» :

Ուրիշ մը , Սողոմնի ունայնութիւննքը կը մրմիջէր :

Տարիքոտ կանայք կ'ըսէին .

«Վայ իմ մեղացս . սետար Նարդիկը , իրկու առտու
ծննդական է կ'ըսեն» :

Մարդ մը միայն , հնչեղ ու վճռական այսպէս վրայ
բերաւ .

«Եթէ Աստուած կամենայ , Երեցփոխ Թագոսի տու-
նը , առաջուրնէ աւելի չէն ու պայծառ դուրս կուգայ»

Եկո՞ւր ըսե՞նք թէ այս խորհրդաւոր գուշակութիւնը
յետոյ կատարուեցաւ :

Մեռելը թաղեցին , ամէն բան վերջացաւ :

*

Նարդիկ իր սգոյ օրերը մինակ անցուց իր տան մէջ ;
Ա . Ծննդեան ցրտագին օրերն էին :

Ճրագալոյցի զանգակը կը զօղանջէր . եկեղեցին Մանուկ-Փրկչին տօնը կը կատարէր :

Սյու ու կին, մանուկ ու տղայ պճնուած Ա . Սարգիս կը լեցուէին :

Քաղաքին առաջնորդը հոն պատարագիչ էր . և երբ սարկաւագն բարձրագոչ «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ» կ'աւետէր . Նարդիկ իր երկանց մէջ, մանչ զաւակ մը կընծայէր լոյս աշխարհին :

Փ.

ԳՈՒՐԳԵՆ-ԹԱՐԻԿ

Այս դէպքերէն տարի մ'առաջ, Միսաք իր մայրը արձակուրդին հետը տարածէր իր պաշտօնատեղին : Կարծես բաղդը ինսայցած էր դժբաղդ մօրը իր ներկայութեան չտեսնելու 45 տարեկան զաւկին մահը, ցաւառիթ պարագաներու տակ :

Ծխատէր քահանան (ազգական Երեցփոխին) մկրտած էր նորածինը և զայն անուանած էր Գուրգէն-Պապիկ, և նամակաւ մը, Միսաքին ու Խասիկին միմիթարական տողեր գրած «պատրոյցն առկայծեալ մի՛ շիջէ» բնաբանով յուսոյ նշով մը տեսնելով Երեցփոխի տան մէջ :

Տարին բոլորեցաւ :

Վարժապետին ու քահանապին մէջ փոխանակուած թղթակցութեանց արդիւնքն այն եղաւ որ Նարդիկ և Պապիկ, ճամբորդ ըլլան դէպի Միսաքի պաշտօնատեղին

Կ . . . քաղաքը . անձկակարօտ սպասումներ և ահա օրին մէկը, Պապիկ՝ Միսաքի ծունկերուն վրայ կը ճռուողէր :

*

Եղնիկի անուշ աչուըներով, երկար . նուրբ յօնքերով, հիմնա՞մ մազերով, սպիտակամորթ, սիրուն ու չարուճի մանկիկ մըն էր, Գուրգէն . 14 ամսու էր երբ քալել սկսաւ . տարօրինակ ուշիմութիւն մը ցոյց կուտար . մէկ անդամ տեսածը նոյնութեամբ կը կապէէր . զանազան կենդանեաց ձայներ կը հանէր, որպէս թէ կ'երգէր . վարժապետին կարգալը կը կեղծէր աչքերն ակնոց դրած, այնքան զուարթ ու ծիծաղերես որ առաջին տեսակցութեամբ սիրելի կ'ընծայէր ինքինք :

Վարժապետն ու Գուրգէն, բուռն սիրով մը կապուեցան իրարու, գպրոցէ վերադարձին է՛ն անուշ ժամերը կ'անցնէին հօրեղբայրն ու իր որբուկը . տանիքին վրայ, փողոցին մէջ, Գուրգէն կառչած էր Միսակի կուրծքին, նոր սկսած էր թոթովել, ու ինչ բանի համար որ լեզուն տկարանար արտայատելու, այնպիսի արագ ու չնորհալի շարժուձեւեր կ'ընէր որ խօսքէն շատ տւելի պերճախոս էին . սովորած էր անձանօթ մէկը տեսնելուն պէս, աջ ձեռքը, ճակատին դնել շեղակի, Ռուս զինուուրին յարին աւելի պաշտօնական . օր մը դրան առջեւ խալացած պահուն, պերճ հագոււած զինուուրական մը կը տեսնէ և իսկոյն կը կատարէ իր յարը . զինուուրականը հմայուած, կուգայ, կը գրկէ զինքը և մօտակայ կրպակէ մը շաքարեղիններ գնելով կը պատուասիրէ փոքրիկ վհուկը :

Ինդացած ատեն, բերնին բացուածքը կիսալումնի մը

ձեւը կ'առնէր և այտերուն վրայ երկու սիրուն փոսիկներ կը ձեւանալին : Իր հմայքին ամէնէն արտայացտիչ վիճակն էր այս և որուն վրայ նայելով, թերեւս փոքրիկ քերովբէներն անդամ նախանձէին :

ԺԱ.

Ա Ն Ա Կ Ն Կ Ա Լ Ը

Տարիուկէս անցած էր :

Խասիկ և Միսաք իրենց վիշտը բոլորովին մոռցած էին . Գուրգէնը կար ու ան կը բաւէր իրենց :

Խաղաղ տան մէջ, այս տեսակ մանուկ մը ամէն ինչ է, դաշնակն ու ջութակը հոն կը լրեն, ուր զուարժ մանուկը կը սկսի իր խաղերուն . աղքատիկ տուներու երկնատուր այս սոխակները, տարւոյն ամէն եղանակներուն մէջ ալ կ'երգեն, վարժապետին տունը անանց գարունի մը փոխակերպած էր Գուրգէն :

Սակայն օր մը, Ամերիկայի Մասաչուսէթ նահանգէն, Միսակի հայրենակից լնկիրներէն մէկը նամակ մը կ'ուղղէր իրեն և կը խնդրէր սիրայորդոր փափկանկատութիւններով, Նարդիկը Ամերիկա զրկել ամուսնութեան և կ'աւելցնէր թէ՝ տրամադիր թեկնածուն պարկեշտ ու պատուաւոր մէկն է . ինքն իրեն համար գիրք մը շնած և թէ հաւանութեան պարագային, զաւակն ալ ի միասին դրկեն . վերջի առղերը կարդալու ատեն Միսաք ցնցուեցաւ . Գուրգէնէն զատուիլ, ահ, այս շատ դժուար հարց էր :

Երեկոյին, տուն մտած ատեն, վարժապետը իր սովորական գուարթութիւնը ցոյց չտուաւ, խոհուն ու մուայլամած դէմք ունէր, մէկէն տղեկը գրկեց և պաղպաջուն համբոյներով ծածկեց անոր ճակատը, աչքերն արտասուեցին, բայց ո՛չ ոք կուհեց անոր գտնվին փոթորիկը :

Միսաք իր մօրմէն բան մը չէր պահեր . քանի մը օր անցնելէն ետք, Ամերիկայի նամակը անոր կարդաց առանձին . Խասիկն ալ վերջի տողերու տպաւորութենէն սաստիկ յուղուած, արտասուեց :

Ամիս մը անցեր էր . նամակին զրոյցը լսած էին նաև ուրիշ բարեկամներ, որոնցմէ զրեթէ ամէնքն ալ լուրջ խորհրդածութեամբ կը համոզէին մայր և տղայ, չկապել մանկամարդին ոտքերը և խնայել Նարդիկի երիտասարդութեան . այդ աղէ՛կ . սակայն Գուրգէնը :

Մեծ զոհողութիւն մը հարկ էր ընել, Աբրահամի զոհին չափ ծանր ու անտանելի :

ԺԲ.

Ճ Ա Մ Բ Ո Ր Դ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Հարկ չէ յիշատակել բոլոր այն վիճաբանութիւններն ու խօսքերն, որոց ասիթ տուած էր Ամերիկայի նամակը :

Բանակցութեանց հետեւանքն այն եղաւ որ մէկ հատիկ Գուրգէնը զոհուի :

Որոշումը արուած, լնցած և ճամբորդութեան հարկ եղած պատրաստութիւններն տեսնուած էին :

Միսաք և Խասիկ օրերու և եօթնեակներու խարկան-քով, տակաւին ինքզինքնին չէին կրցած համոզել թէ: իրենց վանդակին այդ գեղեցկածայն թռչունը պիտի թռչի, անյայտանայ և օրէ օր, սրտադողն ալ իրենց սրբատին մէջ, այնպիսի սրտակէղ սէր մը յառաջ բերած էր որ ցերեկները այդ տղեկը վայելել անբաւտկան նկատելով, գիշերները մինչեւ ժամը 6, անով կը զրադէին:

Գտնուած էք արդեօք սիրելոյ մը սնարին մօտիկ իր օրհասականի հողեմաշ ժամերուն:

Բացակայութիւն մը կէս մնուելութիւն է բառած է, ո՞վ կրնար յուսուլ թէ այս վհուկ տղեկը անդամ մըն ալ պիտի ողջագուրուէր:

*

Յունիսի պայծառ առաւօտ մը կը ծիծղար: Գիշերու անձրեւը լեռ ու դաշտ սրբած էր. օդին մէջ ծիծեռնակները իրենց սուր թռիչները կը զիկզակէին, բայց ինչ կ'արժեն բնութեան բոլոր այս վայելքները, երբ մարդս, իր մէջ կրտտացող վէրք մը ունի:

Վարժապետն ու մայրը, Սողոմոննեան դատաստանի մարց պէս, ձեռքէ ձեռք կը քաշքշին և իմս է կ'ըսեն սիրելի Գուրգէնը, բայց ճակատագրային խորհուրդը կը խափայ անոնց երկուքին միամտութեան վրայ:

Ներկան՝ մեզի կը վերաբերի. իսկ ապագան՝ Աստուծոյ:

Ցորդ արտասուքներ կը հոսին գիտակից աչքերէ, միայն մանուկն է որ կը ծիծաղի: Դրացուհիք և բարեկամք երթաք բարովի եկած, խոնուած են տունը. վրլուկ մը կայ. յանկարծ գղրդիւն մը լսուեցաւ և ահա ճամբորդութեան կառքը կանգ առաւ Միսաքի տան դուռը:

*

Ուղեւորին այս ժամը տիսուր հանդիսաւորութիւն մը ունի: Ճամբորդը անծանօթ մէկն ալ ըլլայ, երբ պատահմամբ բաժանման տեղը գտնուիս, ու ան մօտենայ ձեռքդ սեղմելու, կարծե՛ս քեզմէ բան մը կ'առնէ, կը տանի իր հետ. համակրանք ու ընդհանրապէս արդահատանք:

Ծատ պազարիւն մարդիկ կը ճանչնամ, որոնք հրաժեշտի պահերուն, խոհանոցին մէջ, իր մօրմէն ծեծ ու-տող մանուկին պէս լացած են:

Տակաւին չեմ տեսած ճամբորդ մը որ խաղ ու խրնդուքներով ուղարկուի, ամէն ատեն, վիշտն՝ իր մեղմ կամ ծայրայեղ աստիճաններուն մէջ երեւան եկած է պարագաներու բաղդ ատութեամբ:

Մեր ուղեւորը 4 տարեկան որբ մըն էր, իր դժբաղդ մօր թեւերուն մէջ, երկնից զթոյն յանձնուած:

Կամաւ զանց կ'ընենք այս բաժանման սրտամմիկ պարագաները, միայն կը բաւէ յիշել հետեւեալը:

Բաժանման բլուրին վրայ, սանձակոծ ձիերուն նայելով, Գուրգէն կը ժպտէր. Խասիկ և Միսաք վշտաբեկ, կառքէն վար իջան. Կառապանին մտրակը շաշելուն հետ՝ Խասիկ՝ «ախ, Գառնոււկ» հեղձամբձուկ հառաչ մ'արձակեց, այնպիսի ելեւէջներով որ վարպետ ձայնագրագէտն անդամ պիտի անձրէր գտնել ձայնանիշերն ու չափերը:

Օդին մէջէն այս աղաղակը ալեծածան կտրեց անցաւ:

Միայն Աստուծու ու ես այդ բոպէին զգացինք անոր ցաւին սաստկութիւնն ու խորունութիւնը:

—————

ԺՊ.

ԱՆԱԿՆԿԱԼԻՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ

Երկու տարի անցած էր :

Նարդիկ ամուսնացած և Գուրգէն իր հայրագրին տան մէջ, շատ երջանիկ կեանք մ'ունեցած էր :

Հայրագիրը, 15 տարի շարունակ, մէկ գործատան մէջ աշխատելով, շահած էր իր գործարանատիրուհոյն մասնաւոր համակրանքը :

Միս Պրառնինկ, այսպէս կը կոչուէր այդ պատուական օրիորդը, օր մը հետաքրքրուած, ուզեց տեսնել Նարդիկը և Գուրգէնը :

Իր շքեղ բնակարանին մէջ զանոնք պատուասիրած ատեն, համբայրներով ողողեց սիրուն տղեկը, կը շոյէր անոր խոպովները, աչքերը կը զննէր հիացմամբ, ու այդ գտառացի որբին նկատմամբ, առաջին տեսութեամբ, այնպիսի սէր մը զգաց որ մայրական կողածին սիրոյ կը նմանէր, ու նոյն օրը խնդրեց որ իր հաւատարիմ բանւորը, Նարդիկին և Գուրգէնին հետ իր տան մէկ բաժնման մէջ փոխադրուին :

Միս Պրառնինկի խնդրանքը, լաւ ևս է ըսել հրամանը, գործադրուեցաւ :

*

Այս լուրը Միսաքի հաղորդուելէն Յ ամիս յետոյ, օր թղթաբերը պոռալով անցաւ Կ... ի մեծ պողոսայէն : Վարժապետը սովոր էր իր նամակներն անձամբ նա-

մակատուն յանձնել և անձամբ ալ ստանալ, այն օր, զանցառութիւն մ'ընելով, ուղղակի շուկայ ելաւ, ծանօթներու հետ ասուլիմներ ընելու,

Սշակերտին մէկը, ուսուցչին հասցէն լսելով, նամակը առած էր և վարժապետին տան առջեւ, անոր հանդիպելով յանձնած :

Միսաք իր աշակերտին հետ, ինդումերես, կարգ մը խօսքեր փոխանակնէ յետոյ, չնորհակալութիւն յայտնեց կրած ձանձրոյթին համար և «Պրն. Գեղամ ըստւ, երանի թէ խերջի նամակ մ'ըլլար» :

Վարժապետն արդեօք բան մը հեռատեսած էր, թէ իր մարտիրոսական պաշտօնին բերումով, զինքը ազատագրող անակնկալի մը կ'սպասէր . մնաք չենք զիտեր . միայն թէ արտորնօք բացաւ նամակը և կարդաց հետեւեալը :

ԺՊ.

ԽԷՐԼԻ-ՆԱՄԱԿԸ

188. Մայս...
Մասայուսէք

Յարգելի

Պրն. Միսաք Թաղեռսեանց
Ուսուցիչ եւայլն.....

՚ի Կ...

Անշուշտ լսած ըլլալու էք թէ Միս-Պրառնինկ անուն մեծահարուստ գործանատիրուհին համակրելով Գուր-

գէնին իր հայրագրին և մօրն հետ իրեն տունը փոխադրած էր :

Շատոնցուընէ կը ճանչնամ այդ օրիորդը, ամենուն ծանօթ իր բարեսիրական և տարօրինակ գործերով, այսօրուան ունիցած երջանիկ վիճակս անոր կը պարտիմ:

Ինքզինքդ ամուր բռնէ՛, երկու լուր միանգամայն պիտի հաղորդեմ:

Ամիս մ'առաջ Միս պրառւնինկ, քարդով մը զիս իրենց հրաւիրած էր. փութով գնացի. ձերայինք և զինք գտայ իր զեղեցիկ պարտիզին մէջ :

Ընդարձակ աւազանի մը վրայ սիրուն մակոյկ մը կը տարուքերէր Մին ու Գուրգէնը, քրքջալիր ինդումներով զանոնք կը հալածէին լողացող կարապներն ու բադերը. զիս տեսնելուն, գլխու չնորհալի շարժումով մը օրիորդը բարեւեց զիս, զրօսանքը տեսեց կէս ժամ, ապա շքեղ հովանոցակին տակ խմբուեցանք բոյսս, Գուրգէնը անոր ծունկին վրայ էր :

Ենք անցուցած այս ամերիկուէնին, ինք իր հետ, միս մինակ մնացած էր աշխարհի մէջ, հանդիսաւոր լուսութիւնը խզելով, յանկարծ յարգալից շարժումով մը ոտքի կեցաւ և խօսքն ինձ ուղղելով ըստ :

—Կը հաճի՞ք ինձ խօսք տալ, յետ մահուանս կտակալատարս ըլլալու այն վեց հազար սթէրլինկներուն, զորս այսօր պիտի կտակեմ Գուրգէնին՝ իմ սիրական որդեգրիս .

Վեց հազար սթէրլինկ

Պաւառացիի ապշութիւնս բռնեց, բայց իսկոյն ևեթ պալտրիւնութիւնս գտնելով յարեցի.

—«Ամենայն սիրով Միս Պրառւնինկ և այժմէն, այս

որբին կողմանէ խորին չնորհապարտութիւնս կը յայտնեն Զանգակ մը հնչեցուց :

Սպասուհիի մը՝ այնպիսի շեշտերով խօսք մ'ըսաւ որ բոլոր բառերը գրեթէ կերաւ քան հնչեց :
Կէս ժամ յետոյ, քանի մը պաշտօնակալներ զմեզ ողունեցին :

Ժամը ջին կտակին պաշտօնական գործողութիւնք վերջ գտած էին և կտակագրոյն վաւերացեալ մէկ օրինակն ինձ յանձնուեցաւ :

Պաշտօնէից մեկնելէն վերջ, օրիորդը քանիցս իր կուրծքին սեղմեց Գուրգէնը, ա'լ հարուստ ես, սիրական որբուկս, ըստ, եկուր մէյ մըն ալ համբուրեմ այդ անուշ աչուկներդ, զիտեմ, որ շատ պիտի կարօտնամ, մինչեւ Քալիֆօրնիայէ վերադարձս :

—Ի՞նչ, ճամբորդութիւն մ'ունիք, հարցուցի օրիորդին :

—Այո՛, պատասխանեց, վաղն իսկ և առաջին կառախումբով :

Զմեզ ամէնքս ողջունելով, Գուրգէնին հետ, իր սենեկակը քաշուեցաւ :

Պարտիզին մէջ, Նարդիկ, ամուսինն ու ես, ապշահար իրարու երես նայեցանք, յետոյ դէպի վեր ուղղուեցան մեր աչքերը :

Սակայն ի սրտէ ցաւելով կուգամ յայտնել որ Միս Պրառւնինկի մնկնելէն Յ օր վերջը հեռագրալուրերը գումեցին թէ անմոռաց բարերարուհին, կառախումբի արկածի մը զոհ գացած է :

Հիմա լ... քաղաքի գերեզմանատան մէջ կառուցուած է իր հակայ, փառաւոր շիրիմը, տեղւոյն քաղաքապետութեան կողմանէ, որուն կտակած է եղեր իր պատկառելի հարստութիւնը :

Ես ալ, Գուրգէնին կողմանէ, յաջողեցայ մե խաչ
մը տնկել դամբարանին վանդակածողերէն ներս, սա վեր-
տառութեամբ և հայցի տառերով.

«Առ իւր ողբացեալ բարերարուհին Օր. Պրառնինկ,
երախտապարտ Գուրգէնին»

Ուրախ լե՛ռ և ցնծա՛

Զեղ բարեւներով
Բարեկամդ
Ս. ՊՈՒՃԻԳԱՆԵԱՆ

ԺԵ.

ՎԱՐԺԱՊԵՏԻՆ ՏՈՒՆԸ

Ք... դիւղաքաղաքին Ս. Սարգիս եկեղեցւոյն մօ-
տիկ, այժմ, երկյարկանի, քարուկիր, ճաշակաւոր չէնք
մը կր բարձրանայ, որուն ետեւի կողմի, պարտիզին
ծառերը կը հովանաւորեն, առջեւէն ուժանկիւնի պատրշ-
գամ մը, ծաղկանց թաղարներով ծանրաբեռնուած,
անցորդին ուշադրութիւնը կը գրաւէ:

Երեցփոխի տան տեղ կառուցուած այս տունը՝ Մի-
սաք վարժապետին կը վերաբերի:

Թերեւս ընթերցողն հարցնէ, միթէ վարժապետնե՞ն
ալ տուն տեղ կ'ունենան:

Մե՛նք, շատ իրաւացի կը գտնենք այս նկատողու-
թիւնը, ու պատճառները զանց ընելով, կը պատաս-
խանենք թէ չնորհւ ամերիկեան տողարներուն, Միսաք
ձգած էր ուսուցչութիւնը և մեր նկարագրած տունը շի-

նելէ դատ, ճոխ գրավաճառատուն մը բացած էր իր
քաղաքին մէջ:

Տունը խնամով սարքուած, ճոխ մատենադարան մը
ունէր. օրտղրեր, հանդէսներ, ամէն տեսակէ հին և նոր
հաւաքածներ պատրաստ կարելի էր գտնել իր կոհո-
ւորեալ աշխատանոցին մէջ, որոնցմէ ձրիաբար կ'օգ-
տուէն իր հայրենակիցները:

Միսաք, իր գաւառին մէջ, ազգային երկու պաշ-
տօնի միայն սիրացօժար կ'անդամակցէր. Աղքատաց ինսա-
մակալութեան ժողովին և Ուսումնական Խորհրդոյ:

Քաղաքին դպրոցը իր հոգածութեան առարկան էր
և շաբաթը 6 ժամ բարձրագոյն կարգի երկսեռ ուսանո-
ղութեան, հաճոյքով կը դասախոսէր բարոյագիտական
և առողջապահական դասեր ձրիապէս:

Կիրակնօրեայ լսարանին մէջ, Միսաք միշտ իր տեղն
ունէր. տարի մը շարունակ, կանանց համար, իր նիւթն
եղաւ «Դաստիարակութիւն աղջկանց և կազմութիւն
ընտանեկան օճախին» . մշակուած դասախօսութեան ձե-
ռով, այրերու յատուկ կիւրակէին, միշտ, այսպէս կը
սկսէր.

«Զգենք մոլութիւնները» :

Մազերն սպիտակեր էին, թէւ տարիքն հազիւ 45,
զուարթ ու կատակաբան, ունէր նաև զղայնոսութիւն
մը որ իր հին արհեստին տուած ժառանգութիւնն էր:

Օր մը, աղքատ երեւոյթով մէկը ներկայացաւ իր
մատենադարանը:

— Ի՞նչ գիրք կ'ուզէք, հարցուց վարժապետը :

— Գիրք չե՛մ ուզեր, կակազեց մարդը, թոյլ տո՛ւր
ինողե՛մ, խօսք մը զրուցելու եկած եմ:

— Խօսեցէ՛ք ըստ ժպտագին և Միսաք մօտեցաւ
անոր չեշտակի աչքերուն մէջ նայելով,

—Ողորմած հոգի Երեցփոխ Թաղոսը . իմ բարե-
բարս էր ըստ . եթէ ոսկորներս կոտուի , ծուծին տեղ ,
անոր հացը պիտի ելնէ . սև բազդ Մանասէն երբ մեռաւ ,
մեծ բազմութիւն յուղարկաւոր եկած էր , հոն ամէն մարդ
կ'ըսէր «Երեցփոխն օճախը մարեցաւ» . այն օր Ս . Հո-
գին զիս խօսեցուց , բարձրածայն յացտարարեցի . «Եթէ
Աստուած կամնայ , Երեցփոխն տունը առաջուընէ աւե-
լի շէն ու պայծառ դուրս կուգայ» . հիմա'կ , փա՛ռք
երկնից գուշակութիւնս կատարուած կը տեսնեմ :

Միսաք՝ այս մարդուն . ձեռքը դրամի ծրար մը սա-
հեցուց և սեղանին վրայէն փոքրիկ գրքոյկ մը տալով
ըստ անոր . տա՛ր , կարդա՛ :

«Գուրգէն-Պապիկն էր այս գրքոյկը» :

ՎԵՐՋ

ԳՐՔՈՅՑԻՍ ՑԱՆԿԸ

Ա.	Երեցիովին տունը	էջ
Բ.	Սպասաւոր Սարգիս	5
Գ.	Դարիալին թղթիկը	7
Դ.	Խոհարարն ու վարժապետը	9
Ե.	Նոր դպրոցները	10
Զ.	Միսաք վարժապետ	11
Է.	Հարսանիք	12
Ը.	Ծուռ-տոտոլին դպրոցը	16
Թ.	Մահ և ծնունդ	17
Ժ.	Գուրգէն-Պապիկ	20
ԺԱ.	Անակնկալը	22
ԺԲ.	Ճամբորդութիւն	24
ԺԳ.	Անակնկալին անակնկալը	25
ԺԴ.	Խէրլի նամակը	28
ԺԵ.	Վարժապետին տունը	29
		32

ԳԱՐ

№

1740

ՀԵՂԻՆԱԿԻՆ ԵՐԿԵՐԸ

ՃԵՄԱՆԵՑՑԻՆ ԹԱՐԱՐ

3

ԴՈՒՐԳԻՆ ՊԱՊԻԿ գրիոյելին հասոյրը ամբողջութիւն յատկացուած է Քηիի Մանկապարտէզի
աղատիկ ուսանողներու դպրոցական
սիսոյներու հայրայրման :

ԳԻՆ 60 ՓԱՐԱ

ԿԵՊՐՈՆԱԿՈՒՂԻ ՅԱԼՅԱՆՆԵՍ ԴՐԱՋԵԱՆ գրաստան
Կ. Պալիս, Զագմազ ճըլտը, թիւ 25

Librairie

H. KILIDJIAN

Tchakmakdjilar N^o. 25

CONSTANTINOPLE